

ՀԱՏՈՒԱԾ ՄԸ Մ. ԽՈՐԵՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ՀՆԱԳՈՅՆ ՕՐԻՆԱԿԷ ՄԸ



Պարխի Աղդ. Մատենադարանի հայերէն ձեռագիրներէն Anc. fonds arm. N^o 44 թուահամարը կրող Տօնականը, որմէ հասուած մը հրատարակեցինք « Բանասէր »-ի անցեալ համարին մէջ (եր. 118—124). Խորենացիի Պատմութեան ուսումնասիրութեան համար շատ կարեւոր ուրիշ հասուած մըն ալ ունի հետեւեալ վերնագրով. « Ի Մովսէսէ՛ Քերթողահաւըն Պատմութենէ Վասն Կոստանդիանոսի Մեծի Թագաւորին : »

Հասուածը կսկսի յիշեալ Տօնականի 455 ա թղթէն եւ կը վերջանայ 456 ք թղթով :

Բովանդակութիւնը կը համապատասխանէ Մ. Խորենացիի Պատմութեան Բ գիրք եւ ձգ—ձք գլուխներուն . բայց ա՛յնքան տարբեր բնագիր մըն է, որ գրեթէ անճանաչելի է . միայն թղ. 455 ա-ք մօտաւոր նմանութիւն ունի Խորենացիի Պատմութեան գիրք Բ, գլ. ձգ-ին :

Այս ձեռագրին վրայ ուշադրութիւնս հրաւիրողն եղած է հայերէնագէտ Ուսուցչապետն պ. Ֆրեսերիկ Կոնիբեար, որու հետ լաւ մը քննելով եւ խորհրդակցելով սա կղրակացութեան յանդեցանք, թէ այս հասուածը Մ. Խորենացիի Պատմութեան ամենահին ձեռագիրներէն մէկէն օրինակուած է, եւ թէ կը ներկայացնէ յիշեալ պատմագրութեան նախնական խմբագրութեան շատ քիչ փոփոխուած մէկ կտորը :

Կ. Յ. Բ.

Յայնժամ եկն Տրդատ ի Հայս եւ առ զԹագաւորութին իւր եւ հաստատեցաւ տէրութին, առաքէ զՍմբատ ասպետ ածել զկոյսն Աշխէն ըզդուստը Աշխագարայ իւր ի կնու թև . եւ ո՛չ ինչ նուազ էր կոյսն արքային հասակի, եւ հրամայեաց զրել զնա Ա.(ր)չակունի եւ զգեցուցանել ծիրանիս եւ թագ կապեալ զի հարսնացի արքայի . յորոց եղեւ որդի Խոսրով ո՛չ նման ծնաւդացն :

*) Ընդ այն աւուրս փեսայացու ցանէ զԿոստանդիանոս ՚ի դուստր իւր, Մարսիմիդես, ի նիկումիոյայ, զորդի կոստա եւ Հեղինեի : Այս կոստանդիանոս բարեկամացեալ ՚ի հարսանիս ընդ Տրդատայ մեր թագաւորին : Յետ ամաց մեռաւ կոստաս արքայ Հոսովմայ, փոխանակ նորա առաքէ զորդին . եւ զիւր որդեացեալն զԿոստանդիանոս : Եւ կոստանդիանոս մինչ-

*) Թղ. 455 ք :

դեռ կեսար էր , մարտեալ 'ի մարտ պատերազմի եւ արամութիւնն ջնջեալ , երեւեցաւ նմա խաչ աստեղեայ երկնից պարունակեալ գրով եւ ասէ . Այստու յազթեա : Զոր արարեալ զձեռ խաչին եւ յառաջբերեալ պատերազմացն յազթեաց : Բայց յետոյ հրապուրեալ 'ի կնոջէն իւրմէ Մաքսիմիանայ 'ի դատերէն Դեոկլիտիանոսի . յարոյց հալածանս եկեղեցւոյ եւ դբազումս արար վկայս որք վկայեցան ի կոչումն վկայութե : Եւ ինքն կոստանդիանոս պատուհասեալ ի Տէ յ'դոմիանդական բորտութքն , բարձր մարմինն ընկալաւ զսոյականոթի վրան համարձակութե նորա ի վերայ Քրիստոմիւսից . զոր ոչ կարացին արեղևան կախարդքն բժշկել եւ մարսիկեան բժշկչքն : Յաղաքս որոյ առաքեաց առ Տրդատ առաքել նմա գիւթս եւ կախարչս 'ի Պարսից եւ 'ի Հնդկաց : Սակայն եւ ոչ հասին նմա յազթուս : Զոր եւ քորմք հրամայեցին 'ի դիւաց խրատուէ . բազմութիք աղայոց զհնուլ յաւազան եւ ջերմ արեամբ լուանալ զինքն եւ ողջանալ Որոյ լուեալ զլախն մանկանցն հանդերձ մարցն կականմամբ , մարդասիրեաց զնոցայն լաւ համարեալ զկեանս յան զիւրն : Յաղաքս որոյ զփոխարէնն ընդունի յիկ , յանջրդական քարոզութեցն , յառաքելական քարոզութեհնէ հանդերձ լուացմամբ կենսատու առաջանաւն , առնուլ հրաման սրբի ի բորտութեհնէն եւ ի մեղաց 'ի ձեռն Սեղբեստրոսի Հոովմայ հայրապետին որ 'ի նմանէ հալածեալ էր եւ թաքուցեալ ի Սերապիոն լերինն : Յորմէ աշակերտեցաւ եւ մկրտեցաւ եւ սրբեցաւ : Եւ զպիղծ թագաւորն բառնալով եւ ջնջելով որպէս ուսուցանէ Ագադանգեղոս :

Եւ յետ այնորիկ առաքեալ զմայր իւր յՅմ , ինդրել զպատուական փայտ սր խաչին հանդերձ հինգ բեւեռաւքն , ի ձեռն Յուդայի որ եւ հաստաց եւ մկրտեցաւ 'ի ձեռն սքանչելեացն որ եւ նա եպիսկոպոս ձեռնադրեցաւ Եմի 'ի նոյն հայրապետէն Հոովմայ : Ի բառնայն Այ զթագաւորսն ամենայն յերեսաց կոստանդիանոսի *) Դեոկլիտիանոսի լցեալ քսան ամ սատակեցաւ ի Դուզմասիայ , Մաքսիմիանոս չար մտնուամբ սպանաւ : Եւ որդի նորա Մաքսիմիանէս , արար հալածութիւն Քրիստոմիւսից , եւ ինքն պղծութք եւ դիւանուէր պաշամամբ վարէր . եւ կարծէր այնու յազթել կոստանդիանոսի : Եւ զործեաց կամորջ նաւուք 'ի Տիբերիս դեա եւ կամէր անցանել ինքն եւ զաւրք : Յանկարծակի շարտեցաւ եւ ընկղմեցաւ ինքն եւ զաւրք իւր եւ մեռան 'ի ջուրն որպէս Փարաոմիւ :

Յայնժամ թագաւորն կոստանդիանոս հրամայեաց զլազորութե նշանն Քի գրոյմել 'ի կապերտակի , որպէս թե ունիցի յաջոյ ձեռին գիտչն : Եւ մտեալ 'ի Հոովմի)ն հրամայեաց յամենայն նշանաւ որ տեղիս կանգնել զսր խաչն յազթութեա՛ն : Իսկ միւս Մաքսիմիանոս յկրեւելոս գաղտ 'ի տեղի միոջ բնակեալ էր բազում զաւրաւք : Եւ իսկոյն հասին նմա դատաս .

*) Թղ. 436 ա :

* Նոր յաւելումք :

տանք Այ, զի ամենայն մարմինք նորա աներևոյթ հրով այլէր եւ խեղապատուղ (աշուպես) եղին ուժղնապէս, եւ երկոքին աչքն 'ի դուս ոստեան: Եւ մինչդեռ ոգին աւ իւրն էր խոստովան յինէր Տն մերոյ եւ խընդրէր մահ եւ այնպէս մեռաւ: Իսկ զԼիկիանէս մեծարեաց Կոստանդիանոս, եւ ետ զղքոյր իւր նմա 'ի կնուծի ոչ համամայր, ծիրանեաւք եւ պտակաւ զարդարեաց զնա եւ արքայ յԱրեւելս կացուցանէր: Բայց զուր Ածային բան առ Երբայեցիսն անհնարին համարեալ զչարութեն սովորութե: Ինձու փոխեալ զխայտութին եւ կամ Հնդկի զսեռութի, եւ առն ամպարչտի զբարս իւր: Նոյնպէս եւ աստ յանարէն Լիկիանէսն երեւինախ 'ի հաւատան ապա 'ի դործան: Յարոյց հալածանս եկեղեցոյ եւ նենդութի դալտնի ընդ Կոստանդիանոսի: Եւս եւս բազում չարիս եցոյց որ ընդ իւրով իշխանութր, ցանկոտէր եւ զարչելի այեւոր, ներկածոյ ունելով զհերսն, որ եւ զկին իւր 'ի մեծ նեղութի արկ յազագս երանելոյն Գլաթիւռեա: Վասն որոյ սպան զսրն Բարսեղիոս Ամասիա Պոնտացոյ եպիսկոպոս: Եւ իբրեւ յայնեցաւ դաւն եւ զիտացեալ եթե լուռ ոչ լինի Կոստանդին, մատնեաց Ած 'ի ձեռս նորա զԼիկիանէս, որ եւ ինայեալ որպէս 'ի ծերունի եւ 'ի քեռայր իւր: Ետ տանել զնա երկաթի կապանաւք ի մետաղս 'ի Գաղիոս զի աղաթեսցէ առ Ած որում մեղաւ թերեւս քոցէ ողորմութի ի նմանէ: Եւ ինքն հանդերձ որդւովքն իւրովք հաստատէր զթաղաւորութին (ֆերեւալ թաղ) ուղղութք եւ ուղղափառ (ֆերեւալ թաղ) հաւատովք, եւ ոչ պարտ վարկոցեալ ի Հոռով*) դառնալ, այլ 'ի Բիւղանսին տնցեալ հաստատէր զարքունիսն յանջրդական իմն տեսութեց, հրամայեաց գերատայածառ շինուածս առնել, հինգպատիկ առաւել մեծացուցանէ մեծն Կոստանդիանոս, ամենապատիկ յաւրինեալ զնա հրաշիւք, զի ոչ այլ մեծ ինչ կայր ձեռնարկութի, եւ անուանեաց զնա Նոր Հոռովս: Բայց աշխարհն յանուն նորա կոչին զնա Կոստանդիանու քաղաք:



*) Թղ. 456 բ.